

Այս է եւ ու ձայնաւորաց ինամի յենարաններն
յ եւ է, թերեւս զննոնք երկարեւու կը ծառայ-
էին: Այս հաւանականութեան վրայ աւելի կը-
նայինք պնդել՝ եթէ նյոն նեցուկները բառա-
մէջքին ալ հանդիպէին: Սակայն այս երեւ զիթն
յայտնապէս չի նշառուիր երբեք գունէ ի ձայ-
նաւորէն ետեւ: Սեպագործեաց մէջ ընդհան-
րապէս անորոշութիւն կը տիրէ ձայնաւորաց եր-
կարութեան ու սղութեան նկատմամբ, որ կինյա
նաեւ փորացներուն անուշդրութենէն կամ
տղիտութենէն նագած ըլլալ:

Կարեւորագոյն սեպերուն վրայ առանձինն
դրելէն ետեւ, ասոնց ամփոփ պատճերն ալ հո-
կը գննեք:

Զայնաւորք:

~~~~ ~, ~~~ է, ~~~ ~-

Բադամայնք:

Կոկորդականք |≡ եւ Է| է. <||| է. Է|> է. <~ է:

Գիմականք ῆ|> է. >| եւ >|< է լ.

Աստմականք ≡|~ ո. |~ է. ῆ|, ≡|| եւ <| է|>

Օրթականք ≡ է. |<| է. ≡| է. ≡| է.

Մինականք ≡| եւ <| է. >|~ է. |<| է. ≡| է. >|~ է.

Կէս-նայնաւորք |<| է. ≡| է. >| եւ >|< է. >|~ է.

|~ է:

Ջէականք ≡| ~ (բմ.) ≡| ~ (ատմ.). |>>| ւ:

Ցէականք ≡| հ.

Առնցմէ զատ կամ քանի մը համառօտա-  
դրութիւնք. դր, ≡| է. ≡| է. >|~ է. <| է. կամ ≡| է.  
դու, նյոնզւն |( ձեւով մեզ մըն ալ, որ միայն  
≡| է բանն մէջ կ'երեւայ արդյո նշանակու-  
թեամբ: Նյոն բանն Օփիթերթ ընտկա կը կար-  
դայ, խոկ Հփիթել նատեւ: Վերջապէս շեղ սեպ  
մըն ալ կայ (բառապատ) որ բառ բառ է զատելու  
կը գործածուի, և որչափ կ'երեւայ իւրաքանչիւր  
բառի սկզբ կը դրուէր նախապէս:

(Ըստունիլի)

Հ. Ս. 8.

## Գ Ր Ա Կ Ա Ն

Պ Ա Ր Մ Ո Ւ Թ Ի Ւ Խ Ա Յ Ո Ւ Թ Ե Խ Ո Ւ Թ  
Ի Ս Կ Ձ Բ Ո Ւ Ն է Մ Ի Շ Ո Ւ Ն Ի Մ Ե Ր Ո Ւ Ն Ո Ւ Ն

## Բ. Ե Ր Զ Ա Ն

1840 է. Մ Դ ւ 2 է 1 1860:

(Ըստունիլի և մի այլ պատճեններ)

## 15. Կ Ո Վ Կ Ա Ս Ս

Չարքաթաթերթ, ջփղիս, 1846—1848:  
խոհ. թ. կառնենաց և լ. պատճեններ:  
ջպ. կովկաս լրագրի:

Այսոց նոր գրականութեան, լրագրու-  
թեան, մասնար շարժման, քաղաքական զարգաց-  
ման “հնիցատիւր” անկանած Տաճկաստանի  
հայերին է զատկանում: Կրանք էին, որ առաջին  
անգամ հիմնեցին լրագիրներ ու ամսագիրներ,  
հրատարակիցին գրքեր ու գրբցիներ, սկսեցին  
խօսել հայերի քաղաքական գրութեան վրայ մի  
խօսրվ տաղինն զարկի տառին հայոց մասնար  
շարժմանը, որի հակահարուածը (contre-coup)  
զգացուեցաւ եւս ուսահպատակ հայերի մէջ<sup>1</sup>,  
եւ իրոք մինչեւ զարուս կէսն Ռուսահայոց ու-  
սումնական հայերէն գրու եւ գասագրոց պի-  
տոյցն միայն Արեւամատք կը հայդայլէրէ: Գրեթէ  
կէս գարէ ի վեր Ռուսաց հետ Ռուսից չպայք  
եւ կերանաւուած առած երիտասարդք գրա-  
կանութիւն ձեռք առած քիմաց Արեւելից նոր հայգրա-  
կանութիւն մը կանգնել:

Այս նոր գրականութեան ներկայացուցիչ-  
ներէն միջոց լրագրութեան հիմնարին ալ Ա-

<sup>1</sup> Յայոյ, Հայոց Մամաւը Ռուսուսութեամբ և Կու-  
լիտ կը առաջին փոքր համառաւ տեսանութեան սկզբը մին-  
իւն մեր օրեւնը: (Նօքար առս լրագրում ապահով յօթապահ  
Հայոցին մնացաւը) Թիվը լուսաբանակի պարագանելու, 1818, էլ. 17: — Այս տեսքի մատուցութեան մասն լրացած  
ի յօթապահներ մեր իրին նորուհապարտութեան այն մասն  
անառաջանաւու: որ իր դրանուն համար է ի բար-  
դագործեանս ոյց երկարութիւնն, որ անձանէ է եր-  
մագ: Այս անհասուրը, թիվնն, որը մասնակի մասնակի զա-  
տական պատճեններին է հայ ապահովութեան, մեր համար  
շատ յարգի է: թիվն անձան մասնաւու մասնակի գրուաց լրաց:  
Հեղեղներ 135 էլի մէջ մասն կը քննաւած նուռակացուց  
լրագրութիւնն է սկզբանէ մինչեւ եւս ժամանական: Ի մէջ  
պայք մերգուածի կը խօսի նուռակացի: Հեղեղներից միաց լրա-  
գրութիւնն, և առաջանաւու այս Մամաւը մէջ ու ուղարկ  
համարան է կ'ապահուած ի անդամական մասնաւու լրացը  
մէջ ուղարկ է անձան և անձուսական երեւած այս ըն-  
թերցոց կը տեսնէ որ իրան, անձ էնուս քուրերուն լրացը  
յարգութիւնն է բանական անձանու ու ուղարկաց այս ըն-  
թերցոց լրացը: Մեր ըստն աւելի կը համարուն թարոյի  
շնէթեցուց՝ մէթէ գր. նիկողոսական թիւթանից կարդան,  
ասոր ըստն ալ լրագրութեան իմանալը:

բեմոքէն եկաւ, Յակով Վարդապետ Կարենանց, Կարնեցի գաղթականն ի Տփլիս<sup>1</sup>, իրեն օգնական առնլով զլ. Պատկանեան փորձեց առաջին անգամ Ռուսահայոց մեջ լրագրութիւն հաստատել: Այն ժամանակ, ինչքեն ցայսօր, կը հրատարակուէր «Կովկաս» (Կավկաս) ուսու կիսապաշտօնական լրագիրն: Կարենեանց այս առաջն սկզբնարութիւնն պատշաճ տեսա սկիզ թարմանութեամբ նոյն լրագրոյ, նոյն անուամբ կովկաս լրագիր տարբախ է բանական անուամբ լուզակ շաբաթաթերթն: Ասով բնականապէս իր բովանդակութեամբ մեծացից մասը կը կազմէին այս ամեն լրեն, զոր կու տար ուսու «Կովկաս»:

Կովկաս առաջին թիւն ելաւ 1846 ին Յունուարի 12ին<sup>2</sup>: Դիբըն էր առվրաբան քաղաքական լրագրաց նման երկու մեծադիր թառլէ: «Գրիր մեծակ տարիկան գինն էր 7 մանկդ (գրիթէ 120 զը)», եւ շաբաթը մի անգամ կը պատերի: Լեզուն գրաբար էր, որուն մեջ բաւական յաջող ձեռք ու վարժ գրիչ մը կ'երեւար. նոր յարմարացած բառերուն մեծ մասը իշխուագէս մարդու մասարութեամբ եւ անորժական շինուած հրանարի հայոց կը դորժածէր նաեւ Երբագաւոց եւ Բաւսաց պնդախի զինուորական եւ քաղաքական բառերը, որոնց հայերէն ինք գեռ չէր գիտեր կամ չէր կրցեր չշրի յարմարցընլէ<sup>3</sup>: . . . իր պատահական օճը ծալը, հանգատու ու շափառ կ'երեւար: Խակ պարունակած նիթն էր գիւտարաբար Յունուաստանի գէպէքիրն ու կարգադրութիւնները, կայսեր հրամանները գովեստով, դրիփ տէրութեանց գործողութիւններն այնպէս որչափ որ Ռուսիաի լրագիրները կը պատմեն, բայց չափաւոր այէկ կարգաւորութեամբ ու շարունակեալ ընթացքով: Աս կողմանէ կրնակը ըսել որ Ռուսաստանի լրագիրներուն կը նմանէր, իսկ իրեն յատակ եղածն աս էր որ ան կողմէրու Հայոց ընդունած պատիւները մասնաւոր գէպէքերն ու

Հանդէսները կը գնէր, եւ պարագաներուն թշլ առածին շափ կը լսնար որ ազգայնութեան սէրը պահէրու գործակից ըլլայ: . . . Վերը յիշուած նիթներէն զատ ուներ նաեւ տեղ տեղ բանական սիրական ու պատմական կտրներ, վէպիր, ու տանաւորներ ու առեւտրական լրեր<sup>4</sup>:

Կովկաս իբրև անդրանիկ լրագիր Ռուսահայոց, աւելի գժուարին դրից մէջ քան յայորուան հայ լրագիրը, եւ միմնդամցն չարենալով ունենալ այն ընդհանուր ծանօթութիւնն ազգին եւ աղդային իրաց վըսյ, չէր կրնար բնականապէս կատարեալ ըլլալ ամէն կողմանէ եւ յատկապէս ացգային լրագրի մը նկարագիրն ու ոդին ունենալ: Ազգային կապեւոր յօրուածներ, թըլթակցութիւններ պակսելով՝ կը շատամար ազգային լոկ լըբր տալով, եւ ուրիշ յօրուածներն ու պատմութիւնները թարգմանելով: Եւ որչափ ալ ուղեն ստուտանել գրաբարանացք ոնակը իր գրաբար լըզուն, մենք կը կարծենք թէ այն ատեն յարմար կրնային տեսնել գրաբարն իրբեւ լրագրի լըզու, քանի որ ուռուսահայ ժողովզէնե ընթեցող չարց այլ միայն ուսումնական դասերէ եւ աշխարհաբար առ Ռուսահայոց դեռ կը սպասէր Սեպտեմբերու Եսազարեաններու՝ գրաւորի լըբլու եւ գիւտարաբար հրապարական բարակն լըզու ըլլալու համար: Եւ սակայն աշխարհաբարն ալ ի սպաս մերժուած չէր Կովկասու էջբէւն:

Այսօէս շարունակեցաւ Կովկաս միշշէ 1848 Սեպտ., երբ ծախուց՝ մուտքէն տուաեւ լութիւնը<sup>5</sup>, եւ աւելի՝ ժամանակին եւրոպական յեղափոխութեանց ծագմանմէն գրաբնութեան խուսափեթիւնը փակեցին ասպարէզն Կովկասու առշւեւ: Սակայն Կովկաս Ռուսահայոց մեջ լրագրութեան գաղափարը ծնաւ եւ սէրը վասեց, պնդական լըզու ըլլալու համար: Եւ սակայն աշխարհաբարն ալ ի սպաս մերժուած չէր Կովկասու էջբէւն:

#### 16. ՀԱՅՈՒՍՑԱՆ

Պարագաների, կուսու Պայկի, 1846—1852: Խոյն. Յ. Զամոնովնանց, եւ այլք: Ժպ. Հայուսաւան լրագրի:

Տեսանք որ Կոստանդնուպոլիս, կենդրան արեւմտեան հայ գաղթականութեան, ունեցաւ իր սէպէական լրագիրներն: (Լո՞ր Էլլէ, Աշուարութեան, Բայրութուրութեան, ասկայն ամէնն ալ սակակեցաց, ամէնն ալ թէրի եւ անկենքնան: Միւս

<sup>1</sup> Այս ինաւորին ու առատանեան թեամբ պարագանէն իր հերթ կամաց մէծ ձեռագրութեանց մէջ: Օսրոյ, մ.թ. էլ. 19, Ա. Երշիցեան, Փայտ, 1879, թ. 9, էլ. 45, և Հայուսաւան Մահմետական թիւնիքութեան, ի բան Կալուս, կը ֆան 8-րդ: Այդինք է Երազուցիկն, 1854, թ. 35, ինչպէս մէր ալ դրան ճանաչ: Հայուսաւան Մահմետական թիւնիքութեան, 1856, թ. 8, թ. 28, էլ. 265, 267 և այլն թարթեր:

<sup>2</sup> Այս պատճենի հայերէն բառերը շաբաթ կամ յարմարական մէտքներն եւ պատճենն, որով որու միջազգային մէր, որ այսօր պիտի յամացած է ումանց քու, որ քէ ժամանակէն պիտի ունենած հայուսաւան առարաբարան թէրթէր:

<sup>3</sup> Երազուցիկ, 1850, էլ. 139.

<sup>4</sup> Հայուսաւան, 1850, թ. 45.

կորմանէ թէեւ Աբըացան, Բաղմիշոն, Հոյրենա-  
սէրն գլխաւորաքար կոստանդնուպոլսց համար  
էին, բայց տեղական քաղաքական եւ ազգային  
լերն չէին կոնար ժամանակին տալի Կը զգ ար  
կոստանդնուպոլսց հայ գաղթականութիւնն  
սեպհական թէերթի մ'ան հրաժեշտ կարեւորու-  
թիւնն. սակայն Յովհաննէս Զամուռճեանցի  
ճիգն այս կարուտութիւնը լեցնելու՝ քաղաքա-  
կան իշխանութիւնն կողմանէ դժուարութեանց  
կը հանդիպէր Ավերաքակէ որոշեց Հայոց Պա-  
տրիարքարանն որ Սուրենադու կարուտութեանց  
անուն լրադիր մը հրատարակուի եւ յաջողե-  
ցաւ թշղլատթիւն առնուլ Առաջն թիւն, որ  
1846ին Յուլիսի 1ին հրատարակեցաւ, ոոր ա-  
նուամբ՝ Հայոստան, Լուրէր ւաւական, ոզբոյն,  
բաւարէրէին եւ առեւորական կողուեցաւ:

Հայոստանի գլբքն էր մեծադիր մահալ  
թէերթ մը երկու ծուղթ, եռիշեան, թռողթն ու  
տապարութիւնը լւա, իսկ ատրեկանն 100 զք.  
Կը հրատարակուի ամէն շաբաթ: Խմբադիր  
դրուեցան Պատուելի Եպիշաննէս Պրուսացի-  
Ֆէր հրատարակեան Չամուռճեանց-Տէրոյենց, ո-  
րուն լցուագիտութիւնն եւ բազմահմատ գրա-  
գիտութիւնը ծանօթ էր, եւ Մկրտչ Աղաթոն:

Հայոստան քաղաքական լրոց կորմանէ չէր  
այնչափ հարուսաւ եւ ստուգապատում, մանաւ-  
անկ եւ բրոպական տէրութէեանց մասին: Իւր ա-  
ռաւելութիւնն էր տեղական քաղաքական եւ  
ազգային լրերն, ազգային ժարթիքարաբանի կար-  
գագրութիւններն եւ այլ լընդակակ ու միջի  
հրատարակէլ: Իսոց ասկէ՛ նաև գաւուական  
թղթակցութիւնք աւելի էրեւեային Հայոստանի  
մէջ, քանիւր ժամանակին ուրիշ լրագրութ: Գիտ-  
նական եւ բանափրական համաւաներ, ազգային  
հնութեանց վայ տեղեկութիւններ, հայ ձե-  
ռագրաց ցանկեր եւ այլ նյոնպիսի կարեւոր նիւ-  
թիւ իրնայ գտնել Հետաքրքիր մը: Եւ որով  
հետեւ նյոն ժամանակը բրոցականը սկսած էին  
Հայոց քոլ մուտ գտնելը կըսնակըն Զամուռ-  
ճեանց այլեւալ Հաստուաներով կը կոսուէր ա-  
նոնց գէմ: Եւ այս վախճանաւ նաեւ Հայոստանի  
“Ահցաննեայ կրօնական յաւելուան” կը հանէր:

Հայոստանի լեզուագր եւ անցարդ աշ-  
խարհաբար է, ինչպէս սովոր էր ընդհանրապէս  
գրել Չամուռճեանց. սակայն գրաբար ուսանաւ-  
որներ ալ կոնար Հայոստանի մէջ տեղ գտնել:

Հայոստանի ազգային կարեւոր նիւթերն  
եւ հետեւեալք:

Ազգային ևասանզը ի Փարիզ, Հոյոստան, 1846:  
Բ. 2: Արդարան բանաստեղծութեան վայ, 1846, 6:  
Ազգային գերդաստանին ազգաբանութեալը,  
1846, 14: Արդարան պատմութիւն մատենական (Մինիթար  
Արքանը Բառացրց վայ նամակ մը), 1846, 21:  
Արդարան մատենագրութիւն, 1847, 38, 34:  
Տեղեկութիւն ի վերա նույնէին եւ Վալասիայի  
հոսքանի բարպարց, 1847, 41:  
Տեղեկութիւն ի վերա Անք եւ Կարս քաղաքաց,  
1847, 44: Անձանտութիւն Անդար քաղաքին, 1847, 43:  
Անձանտութիւն Բիւլ կնիկութիւն, 1847, 46:  
Անձանտութիւն Ջիւլիանուց, 1847, 48:  
Անուշէնի հնագութիւնները, 1847, 49 (առ նաեւ  
53. ալ կ'առշակուին սուսութիւնը):  
Անձանտութիւն քաղաքին, 1847, 8—61:  
Քանի մէ ձեռացրց վայ տեղեկութիւն, 1847,  
18—68, 27—30, 1848, 49—102, 50—130, 2—107:  
Ըստականի կենացին 1847, 17—70:  
Դուշերին մատենագրութիւն յԱրեւելը,  
1847, 26—79: Արդարան սուսութիւն, իրիներ, 1848, 43—96:  
Հին ազգային սուսութիւն մէ Կիլոս, 1848,  
49—102, 1851, 18—65:  
Ցուցակ մենագրց Եղացրց հնագութիւնն ի  
Տէգին, 1848, 6—111, 7—112, 15—120:  
Հնագութիւն Անդար, 1848, 18—123, 22—127,  
37—143, 41—146, 42—147, 44—149, 46—151, 1849,  
6—183, 10—187, 14—171, 15—172, 16—173, 174,  
175, 179:  
Արդար հայ ան յԱլպրինանութիւնը, 1849, 38—  
188, 34—189:  
Լեռուգին հնագութիւն, 1850, 23:  
Բարպարութիւն ծածկագրի յԱշուակարանի Հո-  
սունակի մանց, 1851, 50:  
Հին թշղանկութիւն (մենագրց), 1851, 51,  
3—55, 5—57, 8—60, 23—74, 34—86, 41—93, 1852,  
46—98, 48—100, 49—101:  
Ալիքաշագրութիւն կիրիկու, 1851, 12—64:  
Քիշնար յունի Հայոց Պատմութիւն, 1851,  
17—69, 20—72, 31—83, 32—84, 45—97:  
Լայուահարական (Հայաստանի վայ), 1851, 18—  
70, 20—72, 26—78, 37—89, 40—92, 44—96:  
Օլիսուգութիւն սեպակուր, 1851, 18—83:  
Հայիական դրամագրութիւն, 1851, 83—85:  
Հնագութիւն Հայաստանի և Վրաց աշխարհին,  
1851, 39—91:  
Հնագութիւնը բառուից Պ. Պօլոսի Սեբաստան,  
1852, 47—99:

Մինչև 1849 տարեց սկիզբն Հայոստան  
անցնդ հասա շարունակուելն ետեւ Յ. Զասուռ-  
ճեանց հրաժարեցաւ խմբագրութիւնն տեսնեն-  
լով դամական վնասներն: “Սզգային գերբարյն  
ժորովը . . . զՀայոստան իւր պատպանութեան  
ներքեւ առանլով’ . . . Հայոստան ալ անկէ ետեւ  
ոչ Պօլոսին է եւ ոչ Ավոլոսին, այլ Ազգին է,  
եւ ազգային Անտուկին հաշուէն համար պիտի  
հրատարակուի նոր տարեցը սկիզբէն<sup>1</sup>:”

Մ. Արամեն Ազգային Գերբարյն ժորովէն  
խմբագրի կարգեցաւ, եւ տասն ուսումնասէր  
անձինք Հայոստանի պայծառութեան ձեռնուու-  
ութիւնն իստացան Հրապարակաւ, Հայոստանի  
նյոն տարւոց առաջն թէրթին մէջ թէեւ այս-

<sup>1</sup> Արշակունյաց Արքունութիւն, 1846, թ. 258:

<sup>2</sup> Հայոստան, 1846, թ. 27:

շափ անձինք՝ սպահայն Հայոսութեան իւր նախընթաց տարիներէն ետ էր Երկին չտեսեց, այ նյոյ տար- րւշն սպահ. 12 թուշն վրայ Մ. Աղաթօնի անունն իւր եւրագիր՝ ըստմուեցաւ դեկտ. 17 ին մեր- ջն թիւ մը հրատարակեցաւ, եւ կարճատեւ հանդիսա մ' առաջ Հայոսութեան:

Յաջորդ տար-դին սկիզբն՝ 1850 Փետր. 6; վերստին լցո կը տեսնէ Հայոսութեան. եւ Մ. Աղա- թօն Խմբագրութիւնը բոլորովին թողած ըլլա- լվէ: Սպակ. Գեր. Ժողովն զշայառան կը յանձնէ դարձեալ 6. Համառնեական ձեռքը, որ եւ լրա- գրով վրայ իրբեւ նոր կեանց առած, թի գնէ “Ս- ուալժն տարի, թիւ 1 ու նյոյ ուղղութեամբ շա- րունակեցաւ Հայոսութեան նյունէ. 1852: Աղջ. Գ. Ժողովը դրամական նպաստը պահսելով եւ իրը բագրին դրբի բուռութիւն ըլլաով՝ նյոյ տարուց Յունուար 21 թիւն Հայոսութեանի վերջն թիւը կ'ըլլայ<sup>1</sup>: Սպային Նզօր ձեռաց նիւթական օգ- ոնութեամբն անմիջապէս նյոյ տարին Փետր. 1 ին Հայոսութեանի աւերակաց վրայ կը բարձրանայ Մտօւի:

Հայոսութեան այ մեջ լրագրաց շարքին մէջ պատուառ տեղ մը կը դրաւէ, թէ արագին եւ թէ ներքին արժանաւորութեանը կողմանէ:

## 17. Ը Ճ Դ Ռ Բ Ր

Երկարամաթերթ, Մատրա, 1846—:

Ասոր վրայ Արշակունյաց Արքունիքին<sup>2</sup> մէջ պատկէս կը կարդաւէ. “Մատրա (ի Հնդկասասան) Արքուն անուամբ նոր լրամբուղթ մը հաստա- տուեր է, որ ամիս երկու անգամ պիտի հրա- տարակուի, եւ տնտեսական ու բանականին գիտեալու վրայ ամիս խօսի: Երշեալ բաղադրք դեռ հայերէն տպագրաւուն համար, առ այժմ ձեռագիր պիտի ըլլայ այ օրոգիրը:

Աշրուրին առաջն հայ լրագրոյն վաս խօսելով զոտ. Հայ. Դպրութեան կը սէ. “Այս վերջնին ի 1846 նորէն սկսաւ Հրատարակուիլ, ու կը կին խափանւեցաւ:

Մէնք Արշակունյաց յաջորդ թուերուն մէջ հետաքրքրութեամբ վիճակեցինք Արքունիքի Հրա- տարակումը կամ գէթ փոքր ինչ միշտակու- թիւն մը, եւ գտանք: Ուրիշ կողմանէ ծանօ- թութիւնը կը պակսին:

Է. Զ. Զ.

<sup>1</sup> Տեղի հետեւ Հայոսութեան զառ թօղած է մէջ Երեւ- ուն հետեւ կամաց թափանակ թափանակ թափանակ թափանակ մէջ թափանակ թափանակ եւ հետեւ կամաց թափանակ թափանակ եւ կամաց թափանակ արժանաւորութիւնը մանեցուեցաւ, եւ եւ դրային հարական արժանաւորութիւնը մանեցուեցաւ, եւ ալժու ծերուն այս տարի իւրաք է հող, մանեցուած ամինէն է 1846. Այս 15 թիւ 272:

## Ի Ր Ա Կ Ւ Գ Ի Ց Ա Կ Ա Ն

### ԹԻՌԱՌՈՒԽ Հ Ա Ց Ո Ւ

(Ըստունիւնիւնիւն)

Դ.

Ամենէւին տարակոյս չիս որ Հայ ազգն ի սկզբան անդ կավասեան կազմութիւն անէւ, ու ընտառաթիւն ունենող ազգ մին էր, որիի ին նաեւ ցայսօր Վերք եւ աւելի Օսմերն<sup>3</sup>: Ազգ մը որուն ցեղական ինաւութիւնն արիական է, որուն ցեղական կազմելուրութիւնն կողմական-պար- ական գծէն կառաւէ, որ ցեղական ստանութեաց ունի, որուն զծ կայ՝ ցեղական թշնամութիւնն, ցեղական երախաւորութիւնն, կինաց տակեան- ուութիւնն եւ վաճառումն, վրէժինդրութիւնն ար- եան, նընօդութիւնն, մեկուն անմեղութեան կամ յանցութեան գործ (ordalium) եւ երամա- կոյտիւնն: Ասոր կը վկյու ոչ միսոն այն կակա- սեակ օրինակի, որոնք արտաքին քաղաքակիթու- թենէն իւ շատու ազատ մասած են, այլ եւ այս ամենայն ինչ որ հին Հայոց վրայ կը մնէն: Թէ Հայոց քոյլ կամ արեան վրէժինդրութիւնն բնակու ամեն հնաւելուրական արդաց քոյլ, կը ցու- ցընէ Եւսեբիուն նշանաւոր վկյունիթիւնն<sup>4</sup> (ի Բար- զան պատմութիւնն) Պատրո. Աւետինի<sup>5</sup>, որ ի շուտ. “Պարտէւաց եւ Հայոց քոյլ մարդապանները կը սպաննուին եր- բեմ գանապարտըրն եւ երեսն սպանելըց ազդա- կանոց ձեռքը: Եւ եթէ մէկ ինչ կինը կամ ան- որդի եղայլը կամ անսիր քոյլը կամ զորդին եւ կամ զգուտըրն սպաննէ, ոչ ոք զինք է զամ կը կրէ. վասն զի պայման է այս Երկիրներու օրէնքն<sup>6</sup>: ու թէ Երախաւորութիւնը բովանդակ ցեղու պար- տաւորիչ երախաւորութիւն էր, ուրիշ վկյունի- թիւներէ յայտնի է:

Հայոց արիական ցեղից օրէնքն ունենալուն

վկյու, եւ անդամագրեալ վկյու ունինք Ցւունինա-

նորի երկու կարգադրութիւններն, Հրամարակ Գ.

յամբ 535, եւ ի Մատենի Նրտց, ԱՆ յամբ 536<sup>7</sup>,

զր եւ Տաքեակ կը յիշատակէ: Անէ կ'երեւայ

<sup>1</sup> Տեղու թէ Հայերէն օսեերէն լսու մօտաւոր պազա- կանութիւն ունենակ առ հասարակ կը կարուէ, ու առաջին առաջին առ հասարակ կը կարուէ, Հայու Հայուական, Zeitschrift für vergl. Sprachforschung, N. F. IV S. 396, 411. և. Խանին<sup>8</sup> Ethymologie und Lautlehre der ossetischen Sprache, 1887, բայց հն Հայոց վրայ մօտ գիշուածն ընթաց կ'առաջարկու- թէ երեւ պարանակ առքութիւններն յուստադաշն մու կամառակ առաջ հն Համացեղ էրն: Հանենք պա- րանակ: Հայոց պարանակ տառած մը կը ամսուէ, եւ ինչն ինքան պարանակ է միւսն պարանակութէ որ վա- կամառակ է պարանակ:

<sup>2</sup> Հայոց վարչութիւնի մասին համար Dreste, Journal des Savants, 1887, p. 165. f.

<sup>3</sup> Praetor. Evangel. VI 10, 12.

<sup>4</sup> Առաջին առաջին արքան տառաձնական վրէժինդրու- թեան օրէնքաց համեմատ: Դեռ Վ. ակիթանի Վայոց Օրինաց էլ. 78, 79 (Haxthausen, Transkaukasien, II. S. 205) կը կարուէ: Հայոց պարանակ տառած մը կը ամսուէ, եւ ինչն ինքան պարանակ է միւսն պարանակութէ:

<sup>5</sup> Հայոց վարչութիւնի մասին համար Dreste, Journal des

<sup>6</sup> Հայոց վարչութիւնի մասին համար Dreste, Journal des

<sup>7</sup> Հայոց վարչութիւնի մասին համար Dreste, Journal des